

կարած է , ան չուաններուն մէկալ ծայրերն ալ երկերկու հատը մէկտեղ միացուցած ու նաւակին կապած է , որպէս զի վար իջնալու ատեն օդին բռնութեամբը անկարգելը վեր չը դառնայ : Սէկ ու կէս մեթր շառաւիղով թեթեւ փայտէ համակերպոն շրջանակ մըն ալ հաստատած է անկարգելին վրայ , որպէս զի քիչ մը բաց մնայ՝ որ վար իջնալու ատենը մէկէն բացուի : Վաւակին վար իջած ատենը ունեցած սաստիկ ծածանմունքն ալ արգելելու համար՝ անկարգելին կեդրոնը չափաւոր կլորկեկ ծակ մը բացած է , ուսկից որ ճնշուած օդը արագութեամբ դուրս կ'ելլէ : Յայտնի է թէ օդու մէջ ընկած մարմին մը որչափ որ տարածեալ ըլլայ , օդն ալ այնչափ դէմ կը դնէ . և որչափ աւելի մեծ ըլլայ , անկման զօրութիւնն ալ այնչափ կը քիչնայ . ուստի օդի մէջ ընկած մարմնոյ մը արագութիւնը կրնանք ուզածնուս չափ պակսեցընել՝ անոր տարածութիւնը աւելցընելով : Փորձուած է որ հինգ մեթր մեծութիւն ունեցող անկարգելով՝ հարիւր քիլոկրամ ծանրութիւնը աւանահանդարտ կերպով վար կ'իջնայ :

( ) դապարիկին վրայ այսչափ խօսելէն ետքը , ուրիշ մանր պարագաներն ու տեղեկութիւնները բնաբաններուն ու բնալոյծներուն կը թողունք . միայն թէ երեւելի նոր գիւտ մըն ալ վրան աւելնայ նէ՝ չենք դանդաղիր ծանուցանելու :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Շ րան : — Յօդուած Բ :

Ընդդէմ պարոնին մէկը շուն մը ունի եղեր որ աչքէն ելեր է աս գէշ սովորութեանը համար , որ կ'երթայ դրացիին ոչխարները կը սպաննէ եղեր : ( ) ր մըն ալ երբոր կը տեսնէ թէ իր դրացին խղզուած ոչխարներէն մէկը

թեւին տակը առեր բերեր է իրեն գանգըտելու , խիստ սրդողելով կը կանչէ ծառաները , կ'ապսպրէ որ ան շունը նոյն օրը սատկեցընեն : ( ունը հեռուէն տեսնելով իր խղզած ոչխարը , ու տիրոջը կանչուըտելը , կ'իմանայ որ բանը գէշ է , կը ձգէ կը փախչի : Նառաները շատ փնտռելէն ու չգտնելէն ետեւ կ'ըսեն իրենց տիրոջը , թէ կրնայ ըլլալ որ ան հովիւներուն ձեռքը ընկեր է , և անոնք ըստ պաններ են . ասով տիրոջը սիրտն ալ կ'իջնայ : Տարի կ'անցնի , աս պարոնը իրեն մէկ ծառային հետ ճամբայ ըրած ատենը՝ յանկարծ այնպիսի անձրևոտ փոթորիկ մը կ'առնէ զինքը , որ պէտք կ'ըլլայ ձիէն վար իջնալ , ու ճամբուն մօտ խեղճ իջեանի պէս տեղ մը մտնել : Վերս մտածին պէս՝ պանդոկապետն ու անոր կնիկը գոյներնին կը նետեն , կը սկսին հետը դողդողալով խօսիլ . պարոնը բանի տեղ չդնելով կը մտնէ ներս կը նստի : Այբոր կը տեսնէ թէ փոթորիկը դադրելիք չունի , իրիկուան մուտն ալ կոխեր է , միտքը կը դնէ որ ան գիշերը հոն պառկի : Այս պարոնը կերակուր ուտելու ատեն՝ մէյմըն ալ իր շունը ան տանը մէջ տեսածին պէս՝ աշխարհք իրեն կ'ըլլայ , կը վազէ կ'երթայ քովը որ սիրէ . բայց շունը ետ կը քաշուի , կ'երթայ դրան մը քով իր պահպանութիւն ընելու : Ատքը երբոր պառկելու կ'ըլլան , շունը դրան դիմացը կեցած՝ հաջելով թող չտար որ ներս մտնեն . պարոնը կը սկսի շունը առջի անունովը կանչել . կ'իմանայ շունը որ իր տէրն է , կը վազէ քովը , կը սկսի ձեռքը լզուըտել . բայց ներս մտնել թող չտար . հագուստէն կը խածնէ , անդի սենեակը կ'ուզէ տանիլ : Պարոնն ու ծառան երբոր աս կը տեսնեն՝ կ'ըսեն թէ հոս բան մը կայ , զգուշանալու է . խօսք կը դնեն որ վտանգ մը ըլլայ նէ՝ բարձր ձայնով մէկզմէկ օգնութիւն կանչեն : Աւստի շանը մտիկ չընելով , կը մտնեն երկուքը մէյմէկ սենեակ

քովէ քով . բայց պարօնը ներս մտնելուն պէս՝ շունը կը բարձրացընէ ձայնը , ու ասդիս անդին կը վազէ : Կ'ելլէ պարօնը , դուռը կը բանայ . անատեն շունը կարծէ թէ դուրս պիտի ելլէ պարօնը . ուրախութենէն պոչը շարժելով իբր թէ ճամբայ կը ցուցընէ՝ որ դուրս ելլէ , հոն չկենայ : Եյմըն ալ տեսնէ որ տէրը ետ կը դառնայ . կը սկսի առջինէն աւելի վընկվընկալ , աղաչել . բայց պարօնը բանի տեղ չդնելով՝ կը մտնէ անկողին իր զէնքերովը : Շունը ատեն ատեն կ'ելլէ սենեկին մէջ մէկ դիէն մէկալ դին հաջելով կը վազվըզէ : Ըն միջոցին պարօնին քունը կը տանի . շունը կուգայ մէկէն թաթիկներովը կ'արթընցընէ , ու կ'երթայ դրսի դուռը կը սկսի խածնել կատաղութեամբ : Բովի սենեկէն ծառան կուգայ , ու զարմացած՝ աս ինչ ձայն է կ'ըսէ , ինչ կ'ուզէ աս շունը , ինչ ունի : Ընոր ձայնէն ալ պանդոկապետը շփոթելով , անդիէն ճրագով մը ասոնց քովը կուգայ , թէ աս ինչ ձայն է . տեսնէ որ քովի պզտի սենեկին դուռը բաց է . ձեռքը գլխուն կը զարնէ , վայ կ'ըսէ , ամէն բան իմացուեցաւ : Ըս խօսքէն աւելի շփոթելով պարօնը կը վազէ կը մտնէ իր ծառային հետ ան պզտի սենեակը , շունն ալ իրենց ետեէն . տեսնեն որ մեծկակ պարկ մը կայ խուցին անկիւնը , բերանը կապած . շունը վրան կ'երթայ , կը խածնէ բերնովը դուրս կը քաշէ . պարօնը սիրտ կ'ընէ կը քակէ բերանը . շունը կը սկսի վախնալով ետ ետ քաշուիլ . մէյմըն ալ տեսնեն որ գլուխը կտրած մարդ մը կայ մէջը՝ միայն շապիկ հագած , չորս դին բոլոր կտրտած : Ըս տեսածնուն պէս՝ առջի բերանը կը պաղին կը մնան . ետքը իմանան որ ան սենեկին մէջ , ան անկողնին մէջ ուր որ պարօնը պառկեր էր , առջի գիշերը ան մարդը սպաններ են եղեր , որ շունն ալ տեսեր է : Ըռաւօտը կանուխ կ'ելլեն կը փախչին անկէ , շունն ալ հետեւին . ետքը պանդոկապետն ու

կնիկը իրենց պատիժը գտան :  
 Կեղացիին մէկը իր կնկանը հետ անդադար կը կուռըտի եղեր , ինչուան միտքը կը դնէ որ սպաննէ ազատի ձեռքէն . անկէ ետքը կը սկսի ձեացընել թէ հաշտուեր է իր կընկանը հետ : ( )ը մըն ալ աս երկուքը , իրենց շունն ալ մէկտեղ , կ'ելլեն դաշտ կ'երթան : Հոն ջրի մը քով կընստի գեղացին . աս ինչ մաքուր , աս ինչ աղէկ ջուր է ըսելով կ'իջնի կը պառկի փորուն վրայ , կուշտ մը կը խմէ : Ետքը ալ աւելի գովելով ջրին համը , պաղութիւնը , մաքրութիւնը , այնչափ կը յորդորէ որ կինն ալ կը համոզուի ան ջրէն խմելու : Ընիկայ ալ դէպ'ի ջուրը ծռածին պէս , էրիկը յանկարծ կը բռնէ գլուխը կը խոթէ ջրին մէջ՝ որ խղզէ : Շունը ասոնց կուիւր տեսնելով , կը ցատքէ մարդուն վրայ , այնչափ կը խածնէ որ ինչուան կը հարկադրի մարդը կնիկը ձգելու : Ըսանկով շունը իր խաթունը կ'ազատէ :  
 Շան մը համար կը պատմեն թէ իր տէրը դաշտի մէջ ցրտէն սառած կիսամեռ տեսնելով , ուրիշ ձար չգրտներ , կ'երթայ մէկէն քաղաք , կը տեսնէ որ երկու մարդ իրիկուան դէմ դէպ'ի ան դաշտը կ'երթան . անոնց առջին կ'իյնայ , կը լզոււրուտէ , կը քծնի , ճամբայ կը ցուցընէ , որ իր ետեէն գան : Ընոնք ալ հետաքրքրութեան համար՝ երթանք նայինք ինչ կայ կ'ըսեն : Եյմնալ կ'երթայ շունը դաշտը , իր տիրոջը քով կընստի . անոնք կ'իմանան թէ ասոր տէրն է , շատ զարմանալով հաւատարմութեւր վրայ , կ'առնեն ան մարդը մօտ տեղ գեղ մը կը տանին , ու պէտ կ'ընեն կ'առողջացընեն :  
 Ետք մը ձմեռ ատեն սառած դէտի մը վրայէ անցնելու ատենը , սառը կը կոտորի , ինքն ալ կ'իյնայ ջրին մէջ ինչուան կէս մէջքը : Շունը կը ցածին չափ տիրոջը համար աշխատելէն ետե , կը տեսնէ որ ձար չկայ , կը վազէ ճամբորդի մը լաթէն կը

խածնէ հանդարտ ու անոյշ կերպով, ու կը սկսի դէպ 'ի ան գետը քաշել: Ընթի բերան կը վախնայ մարդը. բայց ետքը իմանալով միտքը՝ կ'երթայ ետեւէն, ու կ'ազատէ ջրին մէջէն ան հաւատարիմ շունին տէրը:

Սարգուն մէկը արտորնօք ջրէ մը անցնելու ատենը, դիպուածով գրկէն կ'իյնայ պզտի տղան գետին մէջ: Խեղճ մարդը կարծելով թէ խղզուեցաւ տղան, յուսահատած կ'ելլէ կ'երթայ: Յաջորդ օրը կը գտնեն տղան ողջ առողջ ծածքի մը տակ, և կ'իմանան որ շունը զանիկայ ազատեր ու միշտ քովը կեցեր է եղեր:

Ընգղիայի մէջ պարոնին մէկը շուն մը ունի եղեր հաւատարիմ, ու անանկ սիրովը կապուած՝ որ ամենեւին քովէն չհեռանար եղեր: Ստեն կ'ըլլայ որ զաւակ կ'ունենայ տէրը, ու կը սկսի վրան գուրգուրալ ու սէր ցուցնել. շունը աս տեսնելով՝ շատ կը սրտմի, ու նախանձէն կ'երթայ կը քաշուի իր տնակը, ոչ կ'ուտէ՝ ոչ կը խմէ, ինչուան որ հոն կը սատկի կը մնայ:

Արպատմեն մէկ շան մը համար, թէ իր տէրը այնչափ կը սիրէ եղեր, որ տէրը մեռեր է նէ՝ շունը շատ դէմ դրեր է որ տնէն չհանեն անիկայ. երբոր կը տեսնէ որ ճար չկայ, կ'ելլէ ինքն ալ ետեւէն կ'երթայ ինչուան գերեզմաննոցը, ու հոն ցաւէն ու սրտմութենէն շատ չապրիր՝ կը մեռնի:

Պարոնին մէկը քած շուն մը ունի եղեր, որ իրեք չորս լակոտ ունեցեր է. օր մըն ալ մայրը անոնց քովը չեղած ատենը կ'երթան կ'առնեն շնիկներն ու գետը կը նետեն. մայրը կուգայ կը տեսնէ որ լակոտները չկան, կը սկսի ասդիս անդին փնտռել, ինչուան կ'երթայ կը գտնէ, կը հանէ գետէն, մէկիկ մէկիկ կը բերէ տիրոջը առջև կը դնէ, ու ինքն ալ ցաւէն հոն կ'իյնայ կը սատկի:

Սովորութի ունի եղեր կատակերգուին մէկը, որ իր գլխի սուտ մազը կամ

դէրոտան սենեկին մէջ պատին վրայէն կը կախէ եղեր. օր մըն ալ կ'առնէ ան սուտ մազը բարեկամներէն մէկուն կուտայ: Արիշ օր մը իր շանը հետ տնէն դուրս գտնուելով, կը հանդիպի ան մարդուն. շունը կը ճանչնայ, կ'իմանայ որ մէկալմարդուն գլխինը իր տիրոջը սուտ մազն է. մէյմըն ալ յանկարծ կը ցատքէ անոր ուսին վրայ, կը հանէ գլխէն, վազելով կը տանի տուն, ու վեր կը ցատքէ՝ կը կախէ սովորական տեղը:

Օարմանալի բան մըն ալ կը պատմեն, թէ ոչխար մը պզտի գառնուկներ ունեցեր ու ինքը մեռեր է. ան միջոցին շուն մըն ալ կայ եղեր նոր ցնկնած. ասոր լակոտները կը խղզեն, ու գառնուկները կուտան իրեն որ մեծցրնէ: Ե ունն ալ կ'առնէ զանոնք, կաթ կուտայ, կը մեծցրնէ իր ձագերուն պէս:

Միպերիայի մէջ տեսակ մը խոշոր շուն կայ, որ բրդոտ ըլլալուն՝ ցրտի աղէկ կը դիմանայ: Քամի թափելի բնակիչները ասոնց հինկը մէկտեղ բախրի՝ կը լծեն: Կ'ըսեն թէ ասոնց շուտ վազելուն ձի չկրնար հասնիլ:

Սոր երկիր ըսուած կղզիին շները իրենց ուժովը՝ ընտանութեամբն ու ճարտարութեամբ շատ օգտակար են ան տեղի բնակիչներուն. վասն զի ինչուան իրեքը չորսը մէկտեղ բեռ կրելու կը գործածուին: Իսկ որ հետերնին առաջնորդ ալ չըլլայ, կարգով կանոնով կ'երթան, բեռներնին կը պարպեն, նորէն կը դառնան: Ըսոնց ոտքը մաշկ ըլլալով՝ լողալու խիստ յարմար են. և ասով ալ շատ օգտակար են իրենց տէրերուն:

Ընգղիայի մէջ ատենով սաստիկ ալեկոծութեան ատեն նաւ մը ընկողմեր է, ու միայն աս նոր երկրի շներէն մէկը խալըսեր է, որ բերանը իր տիրոջը թղթերուն պահարանը՝ առած դուրս կ'ելլէ, ու իբր թէ ճանչնալով անոր յարգը՝ այնչափ բազմութե մէջ որ

ծովեզերքը կեցեր կը նային եղեր՝ կ'երթայ մարդ մը կը գտնէ, որ իրեն երևցեր է թէ անոր պէտք է տալ, ու ձեռքը կուտայ պահարանը: Ատքը կը դառնայ նորէն ու շաղարու թեամբ կը սպասէ ծովեզերքն, ու ծովը ընկը մած բաներէն ինչ բան որ դուրս կ'ելլէ՝ կը վազէ ցամաքը կը հանէ եղեր:

Արսի շան պէս վազուկ շուն չկայ: Հոս ասոր ճարտարութեն ալ օրինակ մը դնենք:

Մարդուն մէկը Տանիմարքայի հին թագաւորներուն մէկը սպաններ, ու գաղտուկ տեղ մը թաղեր է: Իսկ թագաւորին որսի շունը՝ անոր թաղուած տեղէն գրեթէ չբաժնուիր, քիչ մը բան ուտելէն ետեւ նորէն գերեզմանը կ'երթայ եղեր: Այս քանի որ իր տիրոջը տեղը նստող թագաւորը ու պալատի մէջի մարդիկները կը տեսնէ՝ անոնց կը քծնի. բայց իր տէրը սպաննողը տեսածին պէս՝ կատղելով վրան կը վազէ եղեր: Այնպէս ներք առ բանէս արթննալով կը չարքիկն ան մարդը, և կ'իմանան որ ինքը մեռուցեր է զթագաւորը. անոր համար կոտորած նաւակի մը մէջ կը դնեն զինքը, ու առանց առագաստի առանց ղեկի կը թողուն մեծ ծովուն մէջտեղը որ խզուի:

Անգղիայի գամբուր, որ տներու պահպան կը կենայ, թէ որ օտար մարդ մը մտնէ իր տունը՝ ամենեւին ձայն չհաներ, ինքն ալ հետը կը պտըտի. բայց թէ որ ան մարդը բանի մը դպչի, կամ ուզէ բան մը վերցընել, կը սկսի մումրուալ, հաջել ու վրան ցատքել: Սիսիս թէ ամենեւին չիաճներ. հապա շատ անգամ զմարդ գետին կը փռէ, և ինքը վրան կ'ելլէ կը նստի՝ ինչուան որ տէրը գայ:

Վամբուին մէկ տեսակն ալ կայ որ տաճկերէն սամուան կ'ըսուի. ասիկայ շներուն մէջ ամենէն կատաղին, ու ժողով ու սրտոտն է: Վիթը կարճ ու պզտիկ է, վարի կզակն ալ դէպ ՚ի դուրս: Ասիկայ շատ անգամ ցուլերու հետ կը կռուրտի ու կը յաղթէ:

Իսկ բոլոր շներուն մէջ ամենէն աղուորը, ամենէն վազուկը բարակ՝ ըստուածն է. որսի համար մէկ հատիկ է, ու անանկ շուտ՝ առանց կենալու կը վազէ, որ երբեմն նաև կը ճաթի կ'իյնայ:

Արսի շներուն մէկ տեսակն ալ կայ ցած ոտուրներով<sup>1</sup>, որ մասնաւոր թշնամութի մը ունի գորտի, մկան, աքիսի, և ասոնց նման մանր կենդանիներու:

Ատենով աս տեսակ շներուն մէկը վառնտուեր է ուրիշ մեծ շնէ մը, և տնէն փախեր գնացեր է. վրան ութը տասը օր կ'անցնի, մէյմըն ալ ասիկայ իր հետը ուրիշ մեծ շուն մը առած՝ կը մտնէ իր առջի տունը, և երկուքը մէկէն կ'իյնան ան տանը շունին վրայ, վայն ՚ի վրան կը բերեն: Այսով կ'իմացուի թէ ինչպէս ռիսակալ ու ինչպէս վարպետ է աս շունը վրէժիներու թիւն ընելու:

Հովուի շունն ալ երբոր կը թուի, որչափ օգտակար կ'ըլլայ մարդուս նէ՝ մէկ երկու պատմութենէ աղէկ կը հասկըցուի:

Չմեռմը գիշեր ատեն հարուստ հովուի տղայ մը դիպուածով ընկեր՝ ազդրը կոտորեր է՝ իր տնէն իրեք չորս մղոն հեռու անապատ տեղ: Խեղք կը բանեցընէ, ձեռնոցները թաշկինակին մէջ կը պըլլէ, շանը վիզը կը կապէ ու տուն կը խաւարէ: Տնեցիք աս թաշկիկինակը տեսածնուն պէս՝ կ'իմանան որ տղուն բան մը հանդիպեր է, կ'երթան շանը ետեւէն, տղան կը գտնեն ու տուն կը բերեն:

Աւրիշ մը ձմեռ ատեն ձիւնապատ դաշտերու մէջ քալելու ատենը, անանկ փոսի մը մէջ կ'իյնայ, որ չկրնար ելլել, քունն ալ կը տանի. իր շունը կը տեսնէ որ անդիէն որսորդ մը կ'անցնի մէկէն կը վազէ, ամէն տեսակ նշաններով կը հասկըցընէ եղած փորձանքը, ու կ'առնէ ինչուան իր տիրոջը քով կը բերէ. անով իր տէրը կ'ազատէ:

1 թուլ:

2 Գ. Գ. Basset.